

առանց խոշոր կողմնակի անկիցներէ, դորս համար էլ մեր արեւելեան լեզուի զարգացման պատճառով թեան մէջ, ամենախալտուն էջերից մինն, անտարակոյց, պատկանում է Աղայեանին: Իրբեք մանկական իր նանդոս անդուգական է ոչ միայն մեր մէջ, այլեւ, զո՞ւ թեւում է, նրա գնացողքէր առաջին տարին իր նմանը շունի մեղանց շատ աւելի բարձր եւ յառաջադիմական ազգերի մէջ: Գոնե՛ գեթմանացին, Խուբը եւ Ֆրանսիացին շունին մի այգպիսի գառապիբը:

Այգպիսի մի բազմակողմանի եւ խոշոր տաղանդի հետ Աղայեանն ունի մի ազնիւ ու շիտակ բնաւորութիւն, զրա համար էլ անխտիր ամէնքից յարգուած ու սիրուած է նա: Քիչ գործիչներ կարող են պարծնեալ, որ իրանց կենդանութեան ժամանակ այնքան սիրուած ու յարգուած լինին, ինչպէս Աղայեանը: Իր այդ շիտակ, անկեղծ ու լայն բնաւորութեան շնորհիւ նա իր պատկանելի սրեւէ խմբակի կամ սրեւէ նեղուիրու կուսակցութեան, այդ պատճառով էլ մեր լրագրիչներից շատերը ջանք չեն ինչպիսի նրան հայածելու, որով նա առաւել նպաստել է Աղայեանին ժողովրդին սիրելի անելու: Ենթերին բարեմասնութիւնների հետ բնութիւնը չի զգիւել նրան նա եւ արտաքին բարեմասնութիւններից, որովհետեւ նա մի բարձրահասակ, վեհմ հայեացքով, լայն ճակտով եւ հաշուազեւտ գեղեցիկութեան տէր մի աղամարդ է, որ ամեն մի հանդիպողին ներշնչում է պատկառանք եւ հնչցումնք սրածամանակ:

Թիֆլիզ, Մայիս 7/20 1902թ.:

ՀԱՄԱԳՐՈՂ



ԱՄՏԵՆԱԽՈՍՈՍԱԿԱՆ

ԿՈՐԻՆԻ ՎԵՐԵՊՈՍԵՆ ԵՒ ՆՈՐԻՔ ԹՈՐՈՒՄԱՆՈՒԹԻՒՆԵՐ Բ.

Նորայր Բիւզանդացոյ կորինն այն տեսակ երկաթորութիւններն է՝ որոնք ուսհմանուած են նշանաւոր յառաջադիմութիւն տալ քննասիրութեան գիտութեան:

Կորինն խորունկ ախո մը բացառ հայ մասեւնագրութեան խոպան գաշտին մէջ:

Նորայրի առաջարկած լուծմանն առթիւ արուելու գառաստանը՝ դիտուններուն կը պատկանի: Բայց ներքեւի է մեղի այժմէն զբաղել հրապարակագրութեան յայտնած դիտութիւններովը: Իս սանց մէջ հաստ մը միայն կարգայել մինչեւ հիմա, Հ. Ս. Սարեանի յօդուածը:

Մասեւնագրական մը վրայ զբախտական մը աւելորեն չէ նպատակ, այլ նախ վեր հանել Արագայտուելի յօդուածագրին քանի որ՝ անձողութիւնները, եւ պնդել այն կէտերուն վրայ՝ որոնք աւելի բնօրայինն կը կարօտէին՝ քննասիրութեան մասնաւորաբար պիտանի զարգացման տեսակետով:

1 «Բազմազեպ», 1801, էջ 250—255:

Հ. Ս. Սարեան կը վկայե սպէս — Կորինն համար, որ արդար է. — «Երկ արժանապէս գրուածներն, գործ գեաւարքերուն, գործ՝ երկայնամիտ համբերութեան պտուղ, դիւբահասականակ, գրութեանի՝ կարգաւորելը»:

Իմ կարծեցքս՝ այս բնօրային գովեստներն մեծ բան չի հակըցուիր, երբ գործին մասնաւոր արժանիքները գոյուած չեն: Ի՞նչ կը նշանակէ դժուարութիւնն եւ համբերութեան գործը գործ, ինչէն շունչայ իսկական արժեք է:

— Այլ եւ զայս չենք ուշեր ձրի (?) կերպով բաժնուլ:

Ինչ որ մէկ ձեռքով կը շնորհէ Հ. Ս. Սարեան, կը սպասէ որ միւս ձեռքը լեցուի փոխարեւովը, եւ բուլի ուղեք թերեւս թէ Կորինն դէմ գրուելիքները համարած են ինքէր գրուելիքներուն. թէ զովեստը պարտի հասուցուել նոյն արժեք պարտաւով կամ քննապատութեամբ: Անցնիք:

Ա՛ր. յօդուածագիրն այսպէս կ'օրինակէ բնագրին հետեւեալ տողերը:

— «Առաջին թարգմանչաց ժամանակէն երեք մասեւնագրութիւնք հասած են մեզիս. (էջ 251), Ա. սիւնակի)

Եթէ «Նորայր այսպէս գրե՛ր՝ արտառոց բան մ'ըսած կ'ըլլար. բայց ինքը գրած է. «Երեք հայ դոբանու մասեւնագրութիւնք»:

— Զարեհուել յերկէ կորիննի՛ս ասացուածքը (էջ 252), Ա. սիւնակի) ուղղել է «չարճարեալ դոբանու յերկէր կորմանի»:

Ա՛ր Հ. Ս. Սարեան կը քննադատէ «Տեղեւակին սեփական աշխարհաբար-գրաբար շափաղանց բռնազօս խորթութիւնները»:

Այս դիտողութիւնը՝ առիթ կու տայ ինծի քննելու յօդուածագրին աշխարհաբար՝ հասարակ օրերու, երբ օրինակի համար՝ կը գրէ «Մագնիսական քունը», եւ տե՛ր օրերու աշխարհաբար՝ երբ քննադատական ուսումնասիրութիւններու մէջ կը մտնէ, հայկական հին մասեւնագրութեան վրայ (Հմմտ. Բազմազեպ, Յուլիս 1900, էջ 296—302):

Հ. Ս. Սարեան չի վարանի գրելու՝ «Ետ 1897», — «Է՛ լոյնը հասարակաց», «Յետ սակա ժամանակի» — «ոմանք ի քննադատից» — «Թուի թէ ի բազի կը շըլիք» եւ այլն:

Ա՛րճանութեան զանազան կէտեր են հետեւեալները:

Ա՛րագայտուելի յօդուածագիրը կը հարցընէ տեղ մը, (էջ 253, Բ. սիւնակի. Մասնութ. 1.) — «Իսկ Մակաբայցիցը եւ Եւթաղ երբ թարգմանուեցան», — Կորինն 433երորդ էջին մէջ պիտի գտներ ասոր պատասխանը. — «Հաւանական է թէ Կորինն թարգմանած է դը՛նտի Գառուէթնու աւելնանութեամբ Մաշտոցի, եւ արտ սրբաբնութեամբ Մակաբայցիցն թարգմանած է յետ մասեւնու Մաշտոցի»: Սակէ զատ՝ Նորայր կ'ինքնագրեւ նաեւ թէ՛ զՎարդ Մաշտոցի՝ յօդուած է իր յամի 443—444. ՂԱլաթիանից եւ դիւբանի թարգմանած է յամին 444—449» (էջ 433):

Նոյն էջին մէջ՝ Նորայր կը ձեռնադրէ ասո՞ղնի է՛րքի՛ն (որ անտես անցան է Հ. Ս. Սարեանի).

այսինքն լուսաբանելու համար կարելու ինչի՞ր մը՝ որ է «գիտել գոմանակագրութիւն թարգմանութեանց մեր Ռուսագարուն թէ որ զինք որոյ են», նորայր կ'աւելցնէ թէ ըսնասէրներէն ու ու մինչև այսօր դառած էր այս ինքզրոյ՛ :

Ուրիշ տեղ՝ Հ. Ս. Սարեան վկայութիւն մը կը բերէ հայ հին գպրութեան պատմութիւնէն, թէ Ագաթանգեղոսի գործը երեք մասի կը բաժնուի, որոնց «երկրորդ մասը կրնայ իմաստ սեպուիւն», եւ երրորդն «յաւելուած» :

Հայ մատենագրութեան սիրահարներն անհամբերութեամբ պիտի սպասեն գիտնալու Նորայրի կարծիքը՝ Ագաթանգեղոսի գործին բաժանութեան վրայ — «որպէս ու երեք մասին ու մատենագրական սօք նշէ երեքն» : Թերեւս այս այն կարգի խզիկներէն է «զորս Նորայր կը փափաքէր ընդարձակել եւ աւելն ոյժ տալ անոնց փաստերուն, բայց 1899 տարւոյ Մարտի մէջ ընդունած հարուածը (Տիկին Նորայրի մահը) խորտակեց զինքը բոլորովն» : (Ծառաշարան, էջ Ի Գ) :

Գառնագոյ՛ նահնգից կետին՝ կը հարցնեն՞ ես ին՞՞ծ թէ ինչն է Հ. Ս. Սարեան անկհատ կը թողու ակնարկուած առաջին գլխին կարեւորութիւնը, որուն պատիւը Նորայր կը վերագրէ իր անին, եւ միւս կողմէն Վեր. յօդուածագիրը կը խօսի «խօսի» մը վրայ՝ զոր Նորայր չ'ըսեր թէ ինքն հնարեց :

Նորայր չ'ըսեր թէ ինք գտաւ Արիւնի, Ագաթանգեղոսի, եւ Բիւզանդի պատմութիւններուն սօք նմանութիւնը, այլ Հաւատարմութեամբ մէկ կը բերէ, — ինչպէս տեսնալ վերջը, — Չամշեանի, Գաթընճեանի, Այսոնեանի աւարակոյնները, նախատեսութիւնները, կարծիքները, եւ կ'ընէ բացօրոյ կերպով՝ «Չկին վերջինչալ բունասիրաց ես կը հռչակեմ, եւն» : Նորայրի գործին արժանիքը կամ երկանտութիւնը կը պակսի՞ արդեօք անով՛ որ իր նախորդները՝ հարցնէ հասարակութիւնը յարեալ ինչի՞նչ, շարկաւ լուսագոյն է որ հարկ հասարակութիւնը՝ Բիւրաստփոր յորմուրտի հուկթի պատմութիւնը յարեալ ինչի՞նչ ընդհանրակ հարցադրութիւններն որոնց պիտի շուշանամ հանելուտ :

Այսօր եղելութիւն մըն է որ Նորայր Բիւզանդացի անալիսկարգ զիք մը կը գտաւ հայ մատենագրութեան մէկ մասնաւոր ճիւղին մէջ՝ որուն նպատակն է հին գրչագիրներուն ընթերցումը, մեկնութիւնն եւ ընծարութիւնը : Ըստ կարեւոր մատենագիտութիւն մըն է որ պարագային համեմատ կը պահանջէ նաեւ պատմական կատարելալ հմտութիւն :

Եթէ ուրիշը գտադիար մ'ունենալ թէ ի՞նչ էր կէս դար առաջ՝ այս մասնաւոր ընծարութեան վիճակը, բուսական է դիմել «Բագմամբկ» 1848 տարւան Փետրուարի առաջին պրակին, ուր

կը գտնենք անանուն յօդուած մը (էջ 40—44), «Մարաշէ վանքին դատաստանագիրքը», խորագրին տակ : Ասոր մէջ կը բացատրուի թէ ինչու շա՛մ բնութագրայն է Միխիթար Գոշի գործերը փայլմամբ շիտթուած են իրարու հետ, թէ առաջինը թարգմանուած էր, եւ երկրորդը՝ հեղինակաբար գրուած թէ մէկը «Օրէնագրութիւնք» գրած է, միւսը՝ «Դատաստանագիրք» : Ենտոյ կը տեսնուին բազմաթիւ թիւններ Անեանի տպուածին եւ Մարաշի օրինակին միջեւ : Հնն՝ փափաք ալ կը յայտնուի, կը խնդրուի նոր յայտնուած հետազոտներու վրայ ծանոթութիւններ տալ, որ ամենքն ալ նոր լոյս աւանուն :

— «Որովհետեւ հիմայ շատ տեղ կը լսենք — կը շարունակէ յօդուածը — որ ճիշդութիւններ հաստատուած են որ կը փափաքին կամ կը խոստանան նախեանց զգրքեր տպելու եւ հաստարակելու : շատ լաւ կամք է այս եւ շատ դժուր, միայն թէ ազգին օգուտը միանգամայն ընտրի եւ ստոյգ ընթերցուածներ կը պահանջէ» : Ըստ լուսմինչեւ հոս :

«Նոր համար կ'աղաչենք որ այդ խոստացուած գիրքերուն հարազատութեանը եւ ընտրութեանը վրայ զմեզ ապահով ընեն, եւ քանի որ յայտնուած ընտրի կամ անտալ չէ օրինակին՝ էւանտ ուրիշ ու գրելու եւ բարձրագոյն» :

Այս բոլորը շատ բարի է : Ինչ որ աւելի կը զարնէ հոն՝ քննադատական սղալ այդ քառասունութիւնն եւ անբաժանախոթութիւնն է, որով յայտնի կ'երևայ թէ 1848էն առգին անցնել պէտք չէ — գէթ Անեանի կ'ըզրոյցին նկատմամբ — փտտուելու համար յառաջինակէր դատարարութիւններ : Ահա՛ստիկ փաստ մը՝ յայտնած կարծիքիս : — միտ դրէք հետեւեւից առղերուն :

— «Այն զգրքերն որ ընդդրուիւմք եւ վերջորդուիւմք տպուած են (այսինքն Անեանի կ'երևայ Տրատարակութիւնները), եւ բուսական վկայեալ օրինակներէ, զեդր է որ պակասուի ըլլան խորացնելու, որ եւ հետագրի մը մէջ տարբերութիւն մը տեսածնուն պէս՝ չկատկանին, շտարակուսին, չհամբընդին ինչ ինչու եւ որքանքնին, ինչպէս «Սովկան» լրագրին մէջ անցնալ տարի Բանասերին մէին ըրեր էր — (Ծակոբ Կարենեանց) որ բացատրած է Ս. Գալաղու Խորենացիին 1827ի տպագրութիւնը : Ազգին գրութեան անորժակը հիմայ բացուելու վրայ է, բայց թէ որ մէկն իր տկար թայլերուն օգնական ջուրը թորը» : ու բարձրագոյն բարձրագոյն ընտրէ առնէ, բունընդին էր :

Ի՞նչպիսի ստու գիտունի լեզու է առ, բայց ճշմարիտ նախագատութիւն մը կը պարունակէ, թէ անկէ է վեր «բաներին գէշ», մնացած է Մաղթիլի էր, որ գէթ քանոթութիւն տարի ետքը՝ զգալի յառաջորդութիւն մ'ըրած ըլլային քննադատութեան նապարեղին մէջ Ս. Գալաղ բանասերները : «Բագմամբկ», 1875 տարւոյ Գ. Պրակին մէջ (էջ 252, Բ. սիւնակ), զարձակալ անաստագիր յօդուածի մը կը պատահուի, հետեւաբար անպատասխանատու գրէ մ'ելլած, ուր կը գտնենք հետեւեւալ հարցումը :

1 Անեանի 1886, էջ 204 :
2 Պատմ. հայ. զգր. նոյն էջ :

— “Իսկ արդէ հնաւերջ՝ որք նախնեաց
 գրեթէր սպագրեցու ձեւք կը գործեն, արքեօք մը
 քանձերը կրնան սրագրելը. հարկաւ նոր գանձեր՝
 որոնք ընդ ընթացմբ յետնից առաջ եկած են,
 եւ երկրորդ՝ զորոնք նոյն իսկ Բարսիւնի սիւլ իւր-
 քանօք է, այլ եւ միւսիգամայն յայտնի սիւլ մը
 իմաստ երեւայ մէջը.”

Թեքեա իրաւունք ունենայի կասկածելու,
 թէ “արդի հնաւերջ” բառերէն հարկ վճար հնա-
 կրնայ զնորայ Բիւզանդայի, որովհետեւ վերջինը
 կը նկատու գայն իբր յարակիցական յօդուած մը
 իրեն անձին գէմ, Հայկական Բաւարական-Յիւն անուն
 զգրքին 22 եւ 23 հրրդէր էջերուն մէջ. (Վ. Պոլիս 1880.)

Տանեւեօթը նոր տարի գեռ զլրբելու
 էր որպէս զի վերայջեւս հարցումը գանձեր իր
 պատասխանը: Առէք նորայ Բիւզանդացայ հրա-
 տասական հրահանգիչ մէկ գրքովը՝ մտքուր
 գաղտնիքեմով մը հեղինակուած, որուն մէջ նոր-
 րայը կը բացատրէ իր “սրագրելու կերպը” (ma
 maniere de proceder aux corrections), եւ փո-
 խանակ փոշն էրիւր իւրերու արոնք նշանակուած
 են “Բազմազգայի” վերջոյ կամ յօդուածին մէջ,
 նա՛ կը գանուին սրագրելի կամ նկատելի փոխ կէտ:
 Խնդրայ նիւթ եղած յօդուածը ոչ շատ
 նշանաւոր գաղափար մը կու տայ 1848էն մինչեւ
 1875 ձեռք ձգուած յառաջադիմութեան վրայ,
 Բացէք նոյն էջը 1875ին “Բազմազգային”, ուր պիտի
 կարգաք.

— “Վասն զի մէկը թէ որ ձեռագրաց մէջ
 եղած բոլոր շփոթութիւններուն տեղեակ ըլլայ՝
 չի իշուր, կարծեմք (?), այսպէս իւրիւր խօսիչ, թէ
 շուր փոփոք փոփոք եւ այս ինչ կամ այս տեղ սպա-
 զրեւս վրայ մէջ. եւ այս ձեւով բան կ'ըլլայ թէ
 ինքն բոլոր այն ձեռագիրներն ալքէ անցուցեր,
 քննիք ու գտաւեր եւ այնպէս կը խօսի. այլ կար-
 ձմ թէ փոխելու ըլլայ՝ ոմբող մտքուր մեծող
 չի քուր գանձիք մանր մանր գննելու, փոշն մէկ
 կէտ մ'ու, թող թէ բոլոր սպագրուածները.”

Աս գաղափարաց լուսագայն հերքումը՝ նոր-
 րայը Բիւզանդացայ “Վորինն” է, որ մը մանր
 գննուած են գլխաւոր Հինգ գործ, եւ ուրիշ քա-
 նասուն երկու մատենագրութիւն:

Աշխատողն եւ գիտնողն համար ժամանակ
 չի պակասի անհնարօժուարին կործուած գործերը
 կատարելու:

Բայց կ'երեւայ թէ գերերը յեղաշրջուած
 են: Նորայը պիտի կարենար, եթէ արածուէր,
 Բուրը այն յեռագրերէ ուլէ ուլքէ, ինչէլ ու գա-
 րել, “Բազմազգայի”, յօդուածագրին բառերովը:
 Իրեն պակասը ժամանակ չէ եղած, այլ արտօ-
 նութիւն: Եթէ հաւատանք իր գրածին — եւ
 պէտք է հաւատալ — նա այցելեր է 1876ին
 Ս. Ղազարու վանքը, բայց հոն զացեր են իրեն
 հաղորդել փոշն մը ձեռագիր՝ զորս կը փափաքէր
 ալքէ անցընել բուսաբանութեան եւ բժշկու-
 թեան փոշն մը բառերուն նշանակութիւնը լու-
 րորչելու համար: Այն ատեն նորայը կ'աշխատէր

իր Գաղղ. - Լայ բառագրքին վրայ: Բայց նա երաւ-
 տագրութեան կը յայտնէ Վ. Պոլիս Անտոնեանց
 միտքանութեան եւ Վիեննայի Միխիմարեան Գեր.
 Հայերուն արոնք հաճած էին իրենց մատենագա-
 րանին ձեռագիրները նորայրի սրամտութեանը
 տակ գնել: Այս ատեղիւթիւնները կ'որինակեմ
 հոս՝ վերայջեւս de l'Urgence գրքովին Ս. էջէն,
 Երանօթ. Թիւ 1:

Վենետիկի Միխիմարեան Գեր. Հայերէն
 մէկը համարակցական օր մը, գրական վէճի մը
 առթիւ, “գորտաւ նիւթորիւթ”, անուանել քննա-
 դատական յօդուածները: Իսկ կը փափաքէմ ըլլալ
 կրճէ աւելի փափկատէր, եւ ուր է կերպով զմեկնել
 այն մերժումը՝ որուն հանդիպեցաւ նորայը, եւ
 պարզապէս մտկոյն՝ մատենագրութեան եւ քննա-
 սիրութեան շահուն համար՝ որ այն ինդիքը
 այսօր բնորոշուէր “գորտաւ նիւթ” հոսման
 մարտութեան մը:

Ի՛նչ ատորինակ բան կայ՝ հետեւաբար՝
 նորայրի գրքին նշանաբանին մէջ, ուր ան կ'ընէ.
 “Որքան կարեմ” զայն անձեմ.” Անոր Սաղք Տղմ
 նստած, հազարաւոր ձեռագիրներէ զուրկ արոնք
 անշուշտ շատ պէտք ունի եւ արոնքն ուրիշներ
 չեն օգտուիր այնպէս՝ ինչպէս նորայը պիտի օգ-
 տուէր: Ենթագրութեանս սպառչոյցը կը գտնեմ
 “Վորինն”, 472 հրրդէր էջին մէջ՝ ուր կայ.

— “Եթէ այսպէս օգտուիլ գիտեն (ձեռա-
 գիրներէ) Վենետիկի Միխիմարեանը, յուսահա-
 տական է մեր հին գրականութեան գիտութեան
 յառաջադիմութիւնը.”

Թող ներողամտ ըլլան ինծի Վենետիկի
 Միխիմարեաններն եւ իրենց համարողները —
 որոնց մէջ եւ ինքն ալ կը գտնեմ յօդարմութեան մը
 — բայց՝ այս արգելք մը չէ որ իբր հրապարակա-
 գիր “որքան գտնեմ” զայն գրեմ.”

Պատմական յետադիմ այս համուտ
 նպատակքն շնորհէ եւ որ կարելի կ'ըլլայ բերնել
 Հ. Ս. Սարեանի հետեւեւս խորձանքին հասողու-
 թիւնը՝ որ կարծես՝ մոլորած մէկ արձագանգն է
 “Բազմազգային” հիշուուցք ոմին:

— “Իրեւ թէ ինքն նորայը երբեք չի սխա-
 լիր, չէ սխալած եւ պիտի չի սխալէ.” — (“Բազմ.”
 էջ 255.)

Հ. Ս. Սարեանի մատենագրականին մէջ կը
 նշմարեմ ուրիշ գլխաւոր թերութիւն մին ալ.
 Այսինքն՝ չէ ուզած “Վորինն” նման գործի մը
 առթիւ գէթ յիշել նորայրի ուրիշ երկարութեան
 թիւնները՝ որոնք այնչափ յարակցութեան ունին
 ներկայ գործին հետ, մանաւանդ որ ա՛ն անոնց
 մէկ ընդարձակ հետեւութիւնը եւ ճոխ կիրառու-
 թիւնն է:

Ա՛րք. Յօդուածագիրը գրած է այնչափ՝ որ-
 չափ՝ իչ ներքին “Բազմազգային” էջերը — մտաւա-
 լով պահ մը “Պաշտնական քունէն” առթիւ նոյն
 էջերուն առած անսովոր առաձգականութիւնը՝ որ
 պէտք չէր թողուլ իրեն ու եւ խղճի խայթ՝ քիչ
 մ'աւելի երկնշնուալ համար “Վորինն” զայն՝
 շատ կարեւոր գործ մը մտքեւբարմու շնորհ-
 քութեան յառաջադիմութեան տեսակետով:

1 De L'Urgence d'une édition critique des textes
 arméniens. (Հռոմ 1892.)

Յառաջագինութեան ստատիսերը՝ արդարեւ՝ միայն հեղինակները չեն: Հրատարակողներն ալ պարտաւոր են՝ մանաւանդ քննախրութեամբ զտարտադրութեան հետեւիլ զարգացման հասնելին:

Ի՞նչ գեղեցիկ առիթ էր Հ. Մարեանի համար՝ ցուցնելու թէ ինչն ալ արժանի քննասեր մըն էր «Վարկանի» հեղինակին, բայց արտելու համար թէ ինչ կերպով կ'ըմբռնէ յարեւել «Ոսկուաթիւ Ճշմարիտ հմուտներու» եւր բանասիրական հիւսիսը, որոնք վերջին դարուս մէջ բանասիրական գիտելի վրայ մեծ լլայն ծագեցին» (ՏԵՄ «Բազմամեկն», Թուրքի 1901, էջ 251, Ծանօթ. Թիւր 9):

Եթէ ստուգիւ այսչափ շատ կը յարգէ ճշմարիտ հմուտները՝ Հ. Մարեան կրնար, օրինակի համար, քննախրութեան պատշաճեցնել այն ընդհանուր օրէնքները՝ զորս Գեղարուեստներու համար սահմանեց «վերջին գարուս» իմաստասիրութեան գիտութիւնը:

Ինչպէս որ արուեստի գործ մը՝ պատկեր մը, ողբերգութիւն մը, արձան մը, կը պատկանի ամբողջութեանը՝ այսինքն բովանդակ գործերուն ան արուեստագէտին՝ որ անոնց հեղինակն է, այսպէս է նաեւ պատմական մտանետարական կամ քննախրական երկասիրութիւն մը, իր հեղինակին հետ բաղդատամբ:

Գիտունները գիտած են թէ, արուեստագէտի մը տարբեր գործերը իրարու ազգական են բոլորովին, ինչպէս մի եւ նոյն հօր զաւկները, այսինքն՝ իրարու հետ նշանակելի նմանութիւններ կ'ունենան: Այս տարրական ծանօթութեան վրայ հիմնուած է Վորիւն փարգապետի վերագրուած հայտութիւնը ինքրի ինք թեզած չորս թարգմանութիւններուն:

(Հարոն-Նախիկ) ԳՐ. ՄԱՆՆԱՍԻ



Տ Ե Ղ Վ Գ Ր Ա Կ Ա Ն - Պ Ա Տ Ս Ա Կ Ա Ն

Թ Ա Վ Է Կ Ը Ո Ղ Ի Կ Ա Ս Մ Ե Ր Ո Ն Ը

Հայ Եկեղեցւոյ պատմութեան ամենէն կարեւոր կէտերը, եթէ ոչ մութի՝ գոնէ անորոշութեան մէջ են դեռ, ո՛չ միայն պատմական տեղեկութիւններու պակասութեան ու անճշտութեան համար, այլ մանաւանդ եկեղեցական արտարձագրութեան մը բացարձակ անշակութեան մ'արդիւնքով: Պատմագիտութեան հետաքրքրիները մտահոգ կ'ըլլան, երբ այդ անորոշութիւններու մէջ անացող կէտեր՝ մանաւորաբար սերտ աղերս մ'ուռնին պատմական մեծ իրողութիւններու եւ ամենէն նշանաւոր անձնաւորութիւններու հետ:

Գժբխտաբար մեր բոլոր պատմագիրները պատմութեան պահանջին համեմատ կարեւորու-

թիւն չեն տուած աշխարհագրութեան: Պատմութիւն՝ որ առանց աշխարհագրութեան գիակ մ'է, Աշխարհագրութիւն, որ առանց պատմութեան կ'մտնէր մ'է: Եկեղեցական պատմութեան մէջ մանաւանդ խոշոր կերպով աչքի կը զարնէ աշխարհագրական ճիշդ տեղեկութիւններու պակասութիւնը: Իսկ անճշտութիւններն այնչափ շատ են որ մանաւանդ հոմանուն եւ համանուն վայրերու ու տեղերու մէջ, պատմագիրը մեծ դժուարութիւններու կը բաղդի անոնց առջև:

* * *

ԾՈՒՎ Բ այս դժուարութիւններէն մէկն է Հայ, Եկեղեցւոյ պատմութեան մէջ: Պատմական տեղեկութիւններ եւ ժողովգրեան մէջ պահուած անանգութիւններ(?) իրարու կը հակառակին եւ համանուն տեղերու կամ վայրերու գոյութիւնը կարծես իրաւունք կու տան նոյն հակառակութիւնը մշակելու՝ իբր իրողութիւն:

ԾՈՒՎ կամ ԾՈՒՎ Բ անպատճառ կ'ընկերոյ մէջ, աւելի ճիշդ խօսելով՝ Եփրատացիներու մէջ է: Եւ կ'ընկերու ու Եփրատական երկիրները, ամբողջ Միջագետք, միջին դարու քաղաքական ամենամեծ եւ շատ փոփոխական դէպքերու թարու եղան Ե՛նչ կողմէն Բուզանդական աշխարհագրութեան յայտնի ձգտումներն եւ ներքին փորձի թագաւորութիւններու, իշխանութիւններու աւստական դրութիւնը, միւս կողմէն խաչակրութեան գործողութիւնները, Եգիպտոսի Ալուքաններուն տիրապետութիւնները եւ Թաթար խաներու արշաւանքները՝ թէ պատմական դէպքերու խոնորաներ երեւած բերին եւ թէ աշխարհագրական կամ տեղագրական զերար քննող օրագրութիւններ ըրին:

Եւ ժամանակին բոլոր ռազմագիտութիւնը, որ անատիկ բերդերու, լեռներու եւ կիրճերու գրաման ու տիրապետութեան մէջ կը կայանար առիւծային ոյժ ունեցող բազուկներու հետ, շատ զիւրիւն է ըմբռնել թէ բերդերու աւելումներ կամ գրաւումներ, նոր բերդերու կառուցումներ, եւ այս բոլորն արագ արագ, իրարու ետեւէ, աշխարհագրական ու պատմական որչափ կ'ըմբռնէ ու կ'մշակներու տեղի պիտի տային:

Մատթեոս Ուսայեցւոյ պատմութիւնը, զոր օրինակ, որ շատ լուր կ'ընդգրկէ մեր նկարագրած գործը, կրնայ որոշ վաղափար տալ նոյն իսկ իր պատմագրելու ոճովը: Այնքան դէպքեր ու դէմքեր, այնչափ բերդեր ու վայրեր կան իր առջև՝ որ իսկպպես խառնուրդ մ'է իր պատ-